

Թիւնը նորէն հաստատեցաւ Կամենիցու մէջ (1666) Նիկոլ Թորոսեւիչին ջանիւքը՝ որ Լեհաստանի Հայոց առաջին արքեպիսկոպոսն եղաւ, ու 55 տարի կատարեց իւր պաշտօնը եւս եւ աշխատանօք Հօրն Փիտու՝ վարիկացի Թէաթին կրօնաւորին, որ Հռովմայ փրօփականտայի ժողովէն յուղարկուած էր, եւ Հայոց գրքերը ամէն տեսակ մոլորութենէն մաքրեց (1):

«Մինչեւ այն ժամանակը Իլլովի Հայոց արքեպիսկոպոսը աէրութեան կողմանէ ռոճիկ մը չունէր. 1768-ին սահմանադրութեամբը որոշուեցաւ որ առաջին անգամն

(1) Տեսնաք նաև ամսագրոյս մէջ քէ Նիկոլ Հռովմայ փափաքը ինչպէս կատարեց՝ նախ Իլլովի եւ ապա ուրիշ քաղաքներու Հայերը ջարջարելով անիրաւութեամբ ու աննարին բարբարոսութեամբ: Եւ բերես այս կողմանէ միայն արժանի է առաջին չար արքեպիսկոպոս Հայոց Լեհաստանի բուսելու. ապա քէ ոչ, իր նախորդներն աւ արքեպիսկոպոս էին: — Նիկոլի աշակերտ եւ յաջորդը Վարդան Յունանեան, եւ անոր նետ Հայրն Փիտու գաղղիացին, Նիկոլին պակաս բողոքածը ամբողջացուցին, եւ փրօփականտային կամքը աւելի ճիշդ կատարեցին, երբ որ իրենց մտքին ծուռաբքովը ծուռ եւ մոլար տեսան մեր եկեղեցական գրքերուն մէջի ուղիղ եւ անարատ գրուցուածքները, եւ յանդուգն համարձակութեամբ փոփոխեցին եւ ապականեցին զանոնք:

որ մէկ հռովմեական յոյն արքայարանի մը աթուր պարապ մնայ, անոր ռոճիկը Հայուն երթայ:

«Լեհաց 1790-ին ըրած աշխարհաժողովը հրաման տուաւ Հայոց գեաին գնելու՝ երկու հարիւր հազար ֆիորինի արժէքով. այս ստրկով պիտի ազրէին ռուսահայ արարողութեան եկեղեցականները. իսկ պապին նոյն վախճանաւ տուած ստակը Իլլովէն Կամենից փոխադրուեցաւ: Այն ատենները Հայք բազմացած լինելով Ռուսաստանի մէջ, հրաման ընդունեցան դպրոցներ բանալու, եւ շատ մը եկեղեցականներ Իլլով յուղարկելու որ իրենց ուսմունքը Հայոց վարժարաններուն մէջ ընեն:

«Վերջապէս 1810-ին Քրիստոֆորիչ կամ Քրիսթոֆովիչը բոլոր Ռուսաց կայսերութեան մէջի Հայոց եպիսկոպոս անդանեցաւ, եւ տէրութիւնը անոր աթուանիստ քաղաք որոշեց Մոհիլեվը՝ Տնեսթեր գեաին վրայ՝ վեց կանոնիկոսով. այն աթուր կրօնական ինդիքներու մէջ հպատակ էր Լատին մեարապօլաին»:

## ԱՌԱՎ

ԳԱՅԼՔ ԵՒ ՈՉԽԱՐՔ.

Գայլերուն ձեռքէն

Խեղճ ոչխարաց

ձարը հատած,

Կեանքը կեանք չէր,

Ի՞նչ ընեն, որսւ գիմեն

Որ հօտերնին քիչ մը հանդէք:

Վերջապէս բողաք ըրին

Գաղաններուն մեծ տէրութեան,

Եւ մեծաւորքն որոշեցին

Ատեան կոչել ընդհանրական:

Այն ժողովին մեծ մասն իրաւ  
 Գայլերն էին քան այլ գազան ,  
 Բայց աս ալ կայ որ սլ ըսաւ  
 Թէ ամէն գայլ է չար գաժան .

Եւ միթէ չեն տեսնուիր  
 Շատ այնպիսի աղէկ գայլեր  
 Որ ոչխարաց խիստ ալ մօտիկ  
 Հեզ ու հանդարտ տոտիկ տոտիկ  
 Շուրջ ման կուգան կամ կը պառկին —  
 Ե՞րբ , — երբոր կուշտ է վորերնին .  
 Ուրեմն ինչո՞ւ այն ժողովին  
 Գայլեր ներկայ չըլինէին .

Իրաւ՝ պէտք է ոչխարները պաշտպանել ,  
 Բայց գայլերն ալ իրաւունք չէ շատ նեղել :  
 Ուստի օր մը թաւ անտառին խորերը  
 Ժողվրանցան գազանները ,  
 Խորհուրդ ըրին , մըտամըտացին , գատեցին ,  
 Վերջապէս ելան՝ օրէնք մը դրրին :  
 Կուղէք օրէնքն ալ բառ առ բառ  
 Ձեզ թարգմանեմ աշխարհաբառ .

« Թէ որ գայլ մը ոչխարներուն մօտ չարութիւն ընէ ,  
 Կամ ոչխարի մը վրնաս հասցընէ ,  
 Ոչխարն ունի իրաւունք՝ առանց բընաւ վախնալու  
 Բըռնել գայլուն շըլինքէն՝ գատաստանի քաշելու  
 Մօտ գըտնըւած անտառը ,  
 Եւ ըսել իւր պատճառը » : —  
 Այս օրէնքին խօսք մը կայ .  
 Ոչ գատ պէտք է , ոչ վըկայ :  
 Բանը սրն է . —

Ես կը տեսնեմ , — ամէն մարդ ալ կը տեսնէ —  
 Որ թէ պէտեւ գայլերուն  
 Ձէ արբուած ազատութիւն ,  
 Ոչխարք սրբան կուզեն ըլլան բողոքաւոր ,  
 Ո՞րքան կուզեն ազազակեն ,  
 Գայլերն ոչխար կը կըրեն ու կը կըրեն :